

«ՍԻՌՆ»Ի ԼՈՒՍԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Երրուսաղէմաքնակ Յ. Յակոբեան կը հարցնէ. —

Քրիստոնեայ քոյր Եկեղեցիներ ունին արդեօք մեզի նման Տէրունի կարեոր տօները մէկէ տւելի օրերու վրայ երկարաձգելու սովորութիւնը.

Ոչ. Սակայն Օրթոսոք Եկեղեցւոյ մօտ սովորութիւն է կարգ մը կարեոր տօներու յաջորդ օրերուն նշել յիշատակը այդ տօնին հետ տոնչուտծ գէպափերու Այսպէս, Յ. Ծննդեան տօնին յաջորդ օրը մէկն է Տիրամօր տօներէն, Մկրտութեան յաջորդ օրը՝ Մկրտութեան դէկտակատար Յովին. Կարապետի յիշատակին է նուիրուած, Տեառնընդառանջի վաղորդայնին՝ Սիմեօն ծերունիի և Աննա մարգարէւունիի յիշատակը, Աւետման վաղորդայնին՝ տւետաբեր Գարբիէլ հրեշտակապետին, Պետրոս և Պօղոս առաքելոց տօնի վաղորդայնին՝ Երկատասան առաքելոց, իսկ Յ. Կոյսի ծննդեան տօնի վաղորդայնին՝ անոր ծննդաց Յովակիմոյ և Աննայի յիշատակները: Բաց աստի, Հոգեգալուտեան տօնը կը կատարուի երեք օրեր, երկրորդ օրը ևս նկատելով իրեն երամայուած տօն, իսկ բացի իրենց երկարատեև պահեցողութեան շրջաններէն, որոնց մոսին խօսած ենք հանգամանորդէն «Սիրոնայի նախորդ թիւերէն մէկուն մէջ, Յօյներ ունին կարգ մը տօներու նախօրեակի օրը պահեցողութեան սովորութիւնը: Այսպէս, Տեառնընդառանջի, Այլակերպութեան, Խաչվերացի, Յ. Աստուածածնայ Աւետման, Ծննդեան և Ընծայման տօներու պարագային: Մինչ Աստուածայայնութեան կամ Մկրտութեան տօնը կանխող չորս օրերը պահեցողութիւններ օրեր են, սկսեալ Ամանորի վաղորդայնէն: Նաև Յօյն: Կարապետի իստաման յիշատակի օրը (29 Օգստ.):

Կաթոլիկ Եկեղեցւոյ մօտ, միւս կողմէն, առ ի զգայէ նման պահեցողութիւններու, սրգեգրուած է տարբեր, մերինին ճիշդ հակառակ սովորութիւն մը, որով կարգ մը մեծ տօները կանխող Ց (Ասխապէս 9) օրերուն մասնաւոր տարարողութիւններ կը կատարուին և ի մօտոյ կատարուելիք տօնին յատուկ մեղեդիներ կ'երգուին առ ի նախապարտասարթիւն, Այսպէս են, օրինակի համար, Տիրամօր Վերափոխման և (Աստրատ) Յղութեան, ինչպէս նաև կարգ մը լայն ժողովրդականութիւն վայելող ազգային մեծ սուրբերու Յարանչիսկոս Ասսիզացի, Անտոն Փատուացի) տօները կանխող օրերը: Իսկ Յ. Ծննդեան տօնը կանխող շրջանը մասնաւոր արարողութեանց կը մնայ ըստ նախնուոյն, 9 օրեր (15-23 Դեկտ.), որոնց ընթացքին սակայն չեն երգուիր բուն Ծննդեան մեղեդիները, ինչպէս է պարագան Բաղդականներու մօտ: Այդ մեծ տօներու թուականը անցնելէ անմիջապէս կաք, յաջորդ օրն իսկ, ոչ մէկ յիշատակութիւն կ'ըլլայ անոնց մասին եկեղեցական արարողութեանց ընթացքին, որովհետեւ իւրաքանչիւր օր իրեն յատու սուրբը մը կամ սուրբերու յիշատակը կը պահէ: Բացառութիւն կը կոչմէն անշուշտ մեծագոյն տօները Յ. Զատկի և Յ. Ծննդեան, որոնցմէտ սառչինին շրջանը կ'երկորի մինչեւ Հոգեգալուտեան յաջորդող Կիրակին (զոր կը կոչեն Ամենասուրբ Երսրուդութեան Կիրակի - Trinity Sunday - իսկ ամբողջ շրջանը՝ «Զատկական Շրջան» - Tempore Paschali), իսկ երկրորդը՝ մինչև Յայտնութեան տօնը (6 Յունիուար): Նոյնիսկ, Վատիկանի Բ. Փողովէն ետք, գանց առնուեցաւ Հոգեգալուտեան Բ. օրուան յիշատակութիւնը, զոր Բաղդականներ մինչև օրս կը տօնին Whit Monday անուան տակ: